

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ՔԱՎԱԲԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ը Ն Դ Մ Է Զ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀՌՈՎՄԱՅ

190 Ն. Ք. մինչև 428 յ. Ք.

Գ.

Արտաշէս Բ իր հօր վրէժը կ'առնէ Հոով-
մայեցիներէն. — Տիրեղիս ի Հայաս-
տան. — Տիգրան Գ և Երատոյ կ'իշ-
խէ Պարթևոց գործարամը. — Վախ-
ձան Արտաշէսուան հարստութեան և դա-
ղրուան ազգային դրամակիրութեան:

յուժեան, ամենէն աւելի փոքրերուն կը
յատկացուի, և անոնց համար իսկ՝ գրե-
թէ բոլոր դպրոցներէն վերցուցեր են. նե-
ղացուցիչ, անասնելի և անօգուտ pen-
sumի գործածութիւնն ալ կը թողուի:
Տղանքներ աշխատութեան մղելու համար,
— և այս բանիս պէտք կայ՝ որովհետև հոս
ուրիշ տեղերէ աւելի շատ կան մտաւոր աշ-
խատութեան դէմ խորշում ցուցնողներ —
ուրիշ միջոցներու կը դիմուի. ինչպէս «խո-
րանարդ ընել» որ է՝ գրաւոր, երրորդ կա-
րողութեան բարձրացնել տար, քսան, և
բեսուն տրուած թիւերը: Լաւ չարված
դասերը նորէն կրկնել կու տան, և, ի
դէպ՝ նշանակելի է որ անգլիացի ուսու-
ցիչները սովոր են աշակերտներուն շատ
և յաճախ հարցումներ ընել, և բերանացի
կրթութեան գրաւորէն աւելի կարեւորու-
թիւն կու տան:

Այս է ահա անգլիական դպրոցներու
կարգապահութիւնը. անտարակոյտ արդիւն-
քը լաւ պիտի ըլլայ, եթէ նոյն իսկ մերթ
ըմբոստ տարբերով, սխալի. այս պարա-
զային Անգլիայի մէջ գէշ աշակերտներ և
դպրոցներ միւս երկիրներէն աւելի չարա-
զոյն կ'ըլլան: Բայց ասոնք բացառութիւն-
ներ են. շատ դէպքերու մէջ ազգիական
դրութիւնը հիանալիօրէն կը զարգացնէ
self-control ինքնիրեն տիրելը, և կը
պատրաստէ հասուն, հզօր և արդի կեան-
քին: Մենք լատիններս փորձառութիւն և
օրինակ կրնանք առնել անգլիացի դաս-
տիարակներէն, բայց շատ կը սխալինք եւ-
թէ ուզենք ամէն բանի մէջ անոնց նմա-
նիլ, մեր մտայնութիւնը տարբեր է, տար-
բեր մեր աւանդութիւնները: Անգլիայի մե-
ծութիւնը ազատութեան սիրոյն և անհա-
տական նկարագիրներու ուժգնութեան վը-
րայ հիմնուած է, իսկ մերը խելքի ուժին
և մտաց ըմբռնումին վրայ:

Թրգմ. Հ. Գ. ԼԱԶԱՐԵԱՆ

Minerva Թերթէ



Այդ միջոցին ԱՐՏԱՇԷՍ Բ. (34-20
Ն. Ք.)՝ պարթևական արքունեաց մէջ
կրցեր էր ազնեցութիւն գործել թագաւո-
րին վրայ և Հրաշտոյ Գ վտնջ անմիջա-
պէս գործի սկսել: Վասնզէ՛ Տիգրանի ար-
քունիքը Արտաւազը կրնար նկատել իբրև

1. Այս անուն մեր Mon. Anc. V վրայ և Դիոնի
49, 39. 40. 44; 51, 16 մէջ է Artaxes, 'Αρτάξης,
որ ճիշդ մեր Արտաշէս ձեռն կը համարաստանենէ, Առ-
բիշ Նիդիակներ տարբեր մէ մը կը գործածեն, Arta-
xias, 'Αρταξιάς. այսպէս Տակիտոս տար. 2, 5 և Յով-
սեպոս Հնար. 15, 4, 3. (Վիլլիսո Պատերկուս 2, 94
պէտք չէ հոս նկատի առնուիլ, զի պարբերութիւնը ան-
ճիշտ է. իսկ Դիոնի 54, 9 սոսկ սխալմամբ միայն 'Αρ-
տաթάξης գրուած է): Սկզբնական մեծը այս չին իրա-
նեան թագաւորական անունն է Արտաշէսը, որ է
«գերագոյն իշխանութիւն ստացող», չմտ. Judeioh առ
PW Artaxerxes, զոր նա Սասանեանց հիմնադիրը
Արտաշէր գործածեց և այն ձևով ալ զգած է: Դոյն ա-
նուն յետագոյն ձեւերն են Արտաշէր, Արտաշէր և
Արդաշէր, չմտ. Nöldeke առ PW. Artaxerxes 5:
Հայոց պատմութեան մեր խօսելիք շրջանին մէջ չորս
թագաւորներ կը կրնն այս անունը. ստաշին և վերջինը,
Զենոն—Արտաշէս և ներկայս: Միմեծութեան համար ես
չորսին համար ևս Artaxias Արտաշէս մեծ կը գոր-
ծածմ:

գոր մը Պարթևաց դատին, և կը համարէր այլևս ժամանակը հասած ըլլալ, որ փոխանակ Հոովմայեցոց՝ Պարթևները կարգադէին Հայոց գործերը: Միւս կողմանէ Մարաց թագաւորը թողլով Պարթևաց դաշնակցութիւնը Հոովմայեցոց կողմն անցած էր և Անտոնիոսը անոնց դէմ կը զրգոէր. նմանապէս անիկայ գործակցած էր Արտաւազդի գերի բռնուելուն և բարեկամական դիտաւորութիւն ունենալ չէր թուէր՝ Հոովմայեցի զօրք պահելով Մարաստանի մէջ:

Ուրեմն Հայը և Պարթևը շատ չուշացան Մարաց սահմանազլխուն վրայ երևնալու: Արտաւազդ կրցաւ սկզբան զանոնք ետ մղել, Մարաստանի և Հայաստանի մէջ գտնուած հոովմէական բանակներու օգնութեամբ. բայց երբ Անտոնիոս իր զօրքերը ետ կանչեց Ալտիոնի պատերազմին համար, և միասին տարած մարական զրնդերն ալ ետ չըարձուց, այն ատեն Արտաւազդ բոլորովին Զախլախուեցաւ և յաղթողաց ձեռքը գերի ինկաւ: Արտաշէս ուղղակի քալեց Հայաստան, ուր անհուն ցնծութեամբ ընդունուեցաւ: Ան Զարդեց Հայաստան գտնուող բոլոր Հոովմայեցիները և տիրացաւ իր հարց գահուն: Ազդու և խորագէտ մարդը այս կերպով ոչ միայն Հայաստանի մէջ միահեծան դարձաւ, այլ նաև իշխեց, զոնէ մինչև ժամանակ մը, Մարաց վրայ. « Արտաշէս արքայ Հայոց ինչպէս նաև Մարաց գէթ քանի մը տարիներ »:

Այս կերպով Հայաստան մարտուեցաւ Հոովմայեցիներէն, բայց Պարթևներու օգնութեամբ միայն. վասնզի Արտաշէս

իր հօր յիշատակաւ մեզի (Հոովմայեցոց) սխերիմ բշնամի, Արշակունիներն որո գորտարեամբ ինքզինքը և իր բագաստութիւնը պաշտպանեց: Օգոստոս կայսրը զգուշացաւ թէ Յովին, երբ անձամբ Ատուրիք կը գտնուէր, և թէ յետոյ, Արտաշէսը գէնքի զօրութեամբ ստիպել հոովմէական գերիշխանութիւնը ճանչնալու: Վասն զի Հայոց թագաւորին հետ թշնամանալու պարագային անհրաժեշտ պարթևական պատերազմ մը պիտի ծագէր, բան մը՝ զոր Օգոստոս չէր ուզեր երկու պատճառով. նախ իր սկսած խաղաղական քաղաքականութիւնը չվտանգելու, երկրորդ՝ պատերազմին անորոշ ելքին համար: Բայց Օգոստոս գիտցաւ թէ Հայաստանի և թէ Պարթևաստանի մէջ հոովմէական կուսակցութիւն մը ձևացնել, և որպէս զի Արտաշէս վրայ աւելի մօտէն կարենայ հսկել, անոր դրացի դրաւ Փոքր Հայոց զահին վրայ Մարաց Արտաւազդ թագաւորը, որ Արտաշէսին ձեռքը գերի ինկած էր յառաջագոյն և անոր հօր ալ թշնամին եղած էր:

Ինչ որ կ'երևի, Արտաշէսը բաւականացած է միայն՝ Հոովմայեցիները յայտնապէս զրգող քայլ մը չառնել, և այն վասն զի Պարթևաց մէջ ներքին շփոթութիւնները անպակաս էին, ուր Տրդատ, կայսեր օգնութեամբ Հրահատ Դի դէմ կը կռուէր: Այլապէս նա միշտ թշնամի մնաց Հոովմայեցոց: Անոր համար ալ երբ ան իր Աղեքսանդրիայէն Հոովմ փոխադրուած եղբայրները Օգոստոսէն ետ խնդրեց, կայսրը որ չուզեց զանոնք դարձնել, առարկելով թէ Արտաշէս շատ Հոովմա-

1. Դիոն 49, 44. 51, 16. Պլուտ. Անտ. 53. Զմեաւորաս 10, 27 (p. 389).

2. Mommsen, Res gestae d. Aug. էջ 112 և Röm. Gesch. V 369. Մոսսեն կը խօսի հիմա՞ծ Դիոն 49, 44 և Պլուտ. Անտ. 53ի վրայ: Քիչ մը վարը պիտի տեսնենք որ, նաև Ալեքսանդրաց և Արտաւազդ Պ երկու աշխարհներու վրայ միանգամայն տիրեցին, ըստ Mon. Ancyranumի, Նմանապէս Gardthausen I 825 և անական կը համարի թէ Արտաշէս մինչև 20 նաև Մա-

րաց վրայ տիրած ըլլալ: Մոյն կարծեցն ունի և Klebs, Prosopogr. I 857.

3. Տակիտոս տար. 2, 3.

4. Gutschmid, Gesch. Ir. էջ 102 կողմ թէ Արտաշէս 29ին հաշտութիւն քրած ըլլալ, բայց Gardthausen II 250 այս կարծեցը բուրովին անհրժեշտ կը գտնէ: Գրատոր աւանզութիւնը վերջոյն իրաւունց աւլ կը թուի:

5. Gardthausen I 464; 822-3.

6. Դիոն 54, 9.


յեցիներ սպաննած էր Հայաստան: Բայց ասիկայ սոսկ բարուրանք մ'էր. Օգոստոս կ'ուզէր Հռովմայ մէջ ունենալ հայ և պարթև թագապահանջներ, որպէս զի յարմար առիթը ներկայանալուն այդ երկիրներու մէջ իր քաղաքագործի խաղերը խաղայ: Այս բանիս մէջ ինքն ճշմարտ վարպետ մ'էր: Հայաստանի մէջ իր ճարտարութեամբ ձևացած հռովմէական կուսակցութիւնը այնչափ զօրացաւ, որ կրցաւ Արտաշէսի վրայ իր տժգոհութիւնը բարձրածայն յայտնել և կայսերէն խնդրել անոր տեղ անոր եղբայրը ՏԻԳՐԱՆ Գ (իր 20-19 ն. Գ.):

Օգոստոս, որ այն ատեն Ասիա նահանգն էր, օգտուեցաւ առիթէն և վերջապէս ուրոշեց հռովմէական արժիւններու պատիւը պահել Արեւելքի մէջ: Ան իր որդեգիր Տիրերիոսին տուաւ հզօր բանակ մը, որպէս զի Տիգրանը զենքի զօրութեամբ Հայոց զահին վրայ դնէ, եթէ հարկ ըլլայ նոյն իսկ Պարթևաց դէմ պատերազմի մը վտանգով: Նաև Արքեղայոս, արքայ կապաղովկոյ և Փոքր Հայոց, կայսերական երիտասարդ սպարապետին պէտք էր ձեռնառն ըլլալ իր ամէն միջոցներով:

Բայց զէնքի պէտք չեղաւ. արդէն Տիրերի ժամանումէն առաջ Արտաշէս սպանուած էր իրեններու ձեռքով, որոնք կը մտածէին թէ թագաւորին անձը մէջ տե-

ղէն վերցնելով պատերազմէն կ'ազատին: Տիրերին ուրիշ բան չմնաց ընելիք եթէ ոչ Տիգրանը հանդիսաւոր կերպով պատկել (20): Ասոր վրայ Հռովմայ մէջ ի պատիւ Տիրերի շնորհակալութեան զոհեր և մեծ հանդէսներ կատարուեցան:

Այս դէպքերը կրցան այսպէս հանդարտ կատարուիլ, վասն զի Հրահատ Գ, բրուրովին իր կնոջ Թէա Մուգայի, — որ Խտալացի գերի մ'էր Օգոստոսէ իրեն նուէր տրուած, — ազգեցութեան տակ, Հռովմայեցոց հանդէպ զիջող քաղաքականութիւն մը բռնած էր, և նոյն իսկ կրասուէն և Անտոնինոսէն անուտած հռովմէական դրօշները կայսեր ատ դարձնել խոտուցած էր, զորս այժմ Տիրեր հանդիսաւոր կերպով ընդունելով Հռովմ տարաւ: Բայց իր որդին Հրահատակէս Ե (.. 2 ն. Գ. — 2 կամ 4 յ. Գ.), յետ իր հայրը սպաննելու, բուն կերպով դէմ ելաւ Հռովմայեցոց:



Տիրարմ Գ (Թին 3)

Հայաստանի զործոց համար պարթևական միջամտութիւն մը վճռուեցաւ. Հոն Տի-

1. Յովսէպոս շնախ. 15, 4, 3.
 2. Mon. Anc. V 27. Տակոստ սար. 2, 8. Սրեանտ Օգոստոս 21 և Տիրեր 9. Յովսէպոս շնախ. 15, 4, 3. Գրիմ 54, 9. Որատիոս Թուղթք 2, 12. Հմմտ. Մոմմսեն Röm. Gesch. V 372. Այս գործերը դրամներու վրայ յակերթացան: Յետոյի դրամները, Cohen I հատորի մէջ, բացի էլ 47 Թիւ 46Կն, ամենէն ալ աշակողմն ունին կայսեր զուգը և Augustus. իսկ ժախկողմերը, Թիւ 46. Armenia capta, Հայաստան տանուած, յաղթութեան աստուածուհին ցուլ զոհելով: Թիւ 7. Armenia capta, Սիլիքս մը, (այս դրամը կը զբտնուի հատոր VII էջ 8). Թիւ 47-48. Armenia capta, խոյր, պատկանդարան, աղեղն: Թիւ 49. Armenia recepta Հայաստան վերստի տանուած, պատկեր նախորդին ձևա նոյն. Նաև այս դրամին պէտք է նոյն թուականը տալ ինչպէս միւս ամենուն, որ է 734=30 ն. Գ. Թիւ 79. Cuesar divi f. Armen. capt. imp. VIII,

Հայ զինուոր, աղեղն և նետ ձեռքին մէջ. Թիւ 80, նոյն նախորդին ձևա, բացի imp. VIIIէն. Թիւ 81. Caesar divi f. Armen. recep. imp. VII — այժմ ստուգուած, imp. VIII կարգաւու է, Հմմտ. Gardthausen II 251. — Թիւ 299, ալ L. Aquillius Florus IIIvir (monetalis), յամի 20-19, Հմմտ. Rohden առ PW. Aquillius 21), զուգի Առաքելութեան. ժախ, Caesar divi f. Arme. capta, Հայաստան ծուկի վրայ, ձեռքերը կը կարկառէ: Թիւ 300, նոյն, միայն Հայաստան կանգուն է և նիգակ ու վաճեն կը բռնէ. Թիւ 364 ալ, Turpilianus IIIvir Feron(alis), ժախ ինչպէս Թիւ 299. Հմմտ. Mommsen Res g. d. Aug. էջ 77 (առաջին սպ. 1865): Մոմմսեն էլ 112 Տիրարմ Գ. կը վերաբարէ Langlois էջ 37ի մէջ յիշուած դրամը, Basi-léow մթաջնու Մιγαλόνο φιλέλληνοσ, Թուարթե մեծի Տիգրանայ յաճեսարի, Բագալիեր զուգի Բագաւորին: Նոյնը կ'ընէ նաև Gardthausen II 473,

զբան Գի թագաւորութիւնը երկար տեւած չէր, վասն զի ան շուտ մեռաւ:

Հակառակ կորուստակցութիւնը, զըլուխ անցած կը տեսնուի իր անուանակից որդին, ջանաց կառավարութիւնը ձեռքը ձգել: Իր հօր մահէն յետոյ ՏԻԳՐԱՆ Գ. (19 Ն. Ք. — 1 յ. Ք.), վերջին թագաւոր այս հարստութեան, Պարթևաց զօրութեամբ հայրենի գահը ելաւ և ԵՐԱՏՈՅԻ հետ, որ իր քայրը և հարան էր, կառավարեցին երկիրը¹: Այսպիսի փոփոխութիւն մը, որ անմիջապէս Տիբերի հանդիսական և շատաշատը արշաւանքին յաջորդեց — որուն առթիւ Օգոստոս կը զրէր թէ Հայաստանը կրնայի նահանգի վերածել, cum possem facere provinciam, — բնականապէս Հռովմայեցոց գոռոգութիւնը խիստ խոր կերպով վիրաւորած պէտք է ըլլայ: Բայց կայսրը առ այժմ չէր կրնար պարթևե—հայկական պատերազմ մը բանալ:

Նախ շատ տարիներ վերջ, (իրը յառաջ քան 6 յ. Ք.), նա թագապահանջ մը դրկեց Արտաւազդ անուամբ, զորս գիտնականներէն ոմանք իրաւամբ Արտաւազդ Բի երրորդ որդին կը համարին: Չասիկայ, որ աւելի հռովմէական քան հայկական կիթութիւն ունէր, Տիգրան Գ և Պարթևները հալածեցին և անոր ընկերացող հռովմէական զնդրը կոտորեցին, non sine nostra clade deiectus². ասոր համար է որ Օգոստոս Արտաւազդայ անունը չտար, երբ Անկիրիոյ արձանագրութեան (Monumentum Ancyranum) մէջ կը յիշէ իրմէ զրուած Հայոց թագաւորներու անունները³:

Այսքան վատթար վիճակի մէջ կը գրտ-

նուէին Հռովմայեցոց գործերը Հայաստանի մէջ, ուր Պարթևը ամենազօր էին: Օգոստոս ինքն այժմ ծերացած էր, իսկ Տիբեր, որուն նա յանձնել ուզեց երկրորդ արշաւանք մը ընդդէմ Հայոց, յանձն չառաւ զայն անձնական խնդիրներու համար և քաջուցեցաւ Հողոս կղզին: Միւս կողմանէ կայսրը չէր ուզէր սովորական Հռովմայեցի մը օժտել գերագոյն իշխանութիւններով: Ապէսով խորամանկ քաղաքագէտը Հրահատակի հետ դատարկ թղթակցութիւններով տարիներ անցուց, մինչև որ իր որդեգիրը Գայիոս կեսար չափահաս եղաւ: Այդ ժամանակ, 1 Ն. Ք., անիկայ քսանմէկամեայ երիտասարդ իշխանին տուաւ արտաքոյ կարգի իշխանութիւններ և անոր ընկեր դրաւ փորձ մարդիկ, զորս թէեւ երիտասարդը ստիպուեցաւ յետոյ իր քովէն հեռացնել՝ դրամի համար գործած սոսկալի անպատուութեանց համար, և զայն խրկեց Արեւելք: Գայիոս իր հրամանին տակ ունէր իր հօր խնամքով պատրաստուած աղէկ և մեծ բանակ մը. ասկէ զատ նաև քաղաքներ և թագաւորներ պէտք էին իրեն օգնել: Նա զարնան մեկնեցաւ Հռովմէն:

Այս ըտրին և համաժամանակ տեղի ունեցած թագապահանջ Արտաւազդի մահուան վրայ, Տիգրան Օգոստոսին նամակ մը գրեց, որուն մէջ իր թագաւոր տիրոջ զանց ըրած էր, ուրախութիւն յայտնելով Արտաւազդի մահուան վրայ իբր Հռովմայեցոց թշնամոյ մը, և խնդրեց իր հաստատութիւնը հայկական գահին վրայ: Օգոստոս գիտէր ամէն բան, այնուհանդերձ ընդունեցաւ Տիգրանայ նուէրները, — միշտ ակնածելով պարթևե—հայկական պատե-


1. Տակիտոս տար. 2, 3. Գրամ առ Langlois էջ 39, տախտակ III 5. աջ Βασιλεύς βασιλέων Τιγράνης, իոյրսկիր զուեւ. ձախ Ἐρωτό βασιλέως Τιγράνου ἁδελφῆ, Երատոյ արքային Տիգրանայ քոյր, իր զուեւ. իր առանց թագի: Նոյն դրամը ուրիշ գրով. էջ, Βασιλεύς μέγας νέος Τιγράνης, արքայ մեծ կրտսեր Տիգրան. ձախ նոյն նախորդին ձեւ: Cabinet de Franceի զոհարի մը վրայ կայ զուեւ. մը թագաւոր մը, հայ-

կական թագով. Langlois էջ 39 առիտակ 6, զայն կը նոյնացնէ Երատոյի ձեւ, որուն չեքազարգ զարմանալի նոյնութիւն մը քոյր կու տայ գոհարի պատկերիմին ձեւ:

2. Տակիտոս տար. 2, 4:

3. Mon. An. V 27. Տակ. տար. 2, 4. Գմմ. Mommsen Res. g. d. Aug. 113 և Röm. Gesch. V 373. Klebs, Prosopogr. I 956.

րազմէ մը, — և զեղեցիկ յոյսեր դրաւ ա-
նոր առջև ու խորհուրդ տուաւ որ Գա-
յիոսին դիմէ, իբր կարգադրելի արևելեան
գործոց՝ Գայիոս Աթէնքի վրայէն Եգիպ-
տոս եկած էր և յետ Արարնիբը նուաճե-
լու Ասորիք նաւած էր, ուր յունուար
1ին յ. Գ. հիւպատոսութիւն տաւ:



Տիգրան Դ և Երատոյ (Յիւ 4)

Քայց Տիգրան չվտահեցաւ fides Ro-
manaի հռոմէական հաստորի վրայ և
չգնաց Գայիոսին մօտ. իսկ միւս կողմանէ
արգէն Պարթևները սժգոհացուցեցր էր իր
Օգոստոսին զրկած պատգամաւորութեամ-
բը: Հիմայ ինքը այնպիսի դիրքի մը մէջ
էր որ, թէ Հռոմէացիները և թէ Պար-
թեւք իրեն մէջտեղէն անհետանալը կը
փափագէին: Իր մասին այլևս ուրիշ բան

չինք գիտեր, բայց միայն, թէ ան պատե-
րազմի մը մէջ ընդդէմ բարբարոս ժողո-
վուրդներու, զորս անտարակոյս երկու մեծ
պետութիւններէն մէկը իրեն դէմ յարու-
ցած էր, ինկած է 1ին յ. Գ.: Իսկ իր
գահակից ցոյրը Երատոյ անմիջապէս հրա-
ժարեցաւ:

Տիգրան Դ-ը վերջացան Արտաշեսին
հարստութիւնը, որ գրեթէ 190 տարի տե-
ւեց և Հայաստանի ընծայեց Չղուտ և կա-
րող թագաւորներ՝ Մեգի հասած աղբիւր-
ներու սակաւութեան և միակողմանիու-
թեան պատճառաւ, և այն դժուարին դիր-
քին համար՝ յորում գոնուեցան այս թա-
գաւորներէն ոմանք, շատ դժուարին է ճիշդ
դատաստան մ'ընել իրենց քաղաքագիտա-
կան կարողութեանց և զործոց մասին: Ի
Քայց ճարտար քաղաքագէտ մը ինչպէս
Արտաշէս Ա և քաջ զինուոր մը ինչպէս
Տիգրան Բ Հայոց արքայացանկին մէջ հա-
զուազիւտ են:

Օգոստոսի ժամանակ ներկայ կը գրտ-
նուէր նախերգանքի Հայոց թագին յա-
ջորդութեան համար մեծ շփոթութիւննե-
րուն, որոնք յետոյ Ներոնի ժամանակ ի-

1. Հատկապէս մը Գիոնի, սպ. Dindorfի հտր. V էջ 287.

2. Գիոն 55, 10a. Ուիլիսոս ars amat. 195. հմտ. Abruzzese էջ 39. Gardthausen I 1136-7. Schürer, Gesch. des jüd. Volkes I 325.

3. Այն իրականութիւնն, որով Արտաշեսին հարս-
տութեան վերջին թագաւորով դրամները կը զոդրին և
Արշակունիներէն ոչ մէկ դրամ ունինք, կը ճանձմ յե-
տագոյ եզրակացութիւնը. Հայոց գաւհին վրայ նստող Ար-
տաշէսը իրաւունք չունէին դրամ կոնիւնը, հաւա-
նականաբար այն պատճառաւ որ առիկայ ստանձնա-
շնորհութիւն մ'էր Պարթևաց գաւհին վրայ նստող Արշա-
կունիներու: Այս հեռուութեամբ աւելի էր տկարանայ
ենթադրութիւնը A. Petroviczի, Arsacidennünzen
էջ III-IV և 189-191. Այսինքն Պետրովիչը քսեի մը
զարթեական համարուած դրամներ, — որոնք որ թա-
գաւորի պատկանելը որոշ չէ, ուզեց վերագրել այն Ար-
շակունի թագաւորներու, որոնք խորհեացոյ ճամբատ
Տիգրան Բ էն առաջ Հայաստանի մէջ տիրած ըլլան: —
Պետրովիչի սոյն գիրքը և Gutschmidի Geschichte
Italiens համառոտելով Յ. Տաշեան Հանգեց Ամսորեայի
սիւներուն մէջ, 1904 էջ 323ի մէջ իրասացաւ Պետրո-
վիչի կարծեք ճայ ընթերցողներու ներկայացնել. զըժ.

բաղաբար այդ յօդուածներու շարքն ընդհատուած մնաց,
և մենք չենք գիտեր թէ մեծարդոյ գիտնականը Պետրո-
վիչիէն տարբեր փաստեր պիտի բերեր արդեօք ազատու-
ցութեան համար: —

Ինծի էր Քսէն Թէ, Պետրովիչի ենթադրութիւնն ըն-
դունելու համար աակաւին համոզել փաստեր կը պահ-
սին, հախ անորոշ դրամներ գեռ ունել անորոշ թագա-
ւորներու կը վերագրուին, Գարսնաւ, եթէ յետագայ Ար-
շակունիները իրաւունք չունէին դրամ կոնիւնը, ինծի
շատ յանդուրէն կը տեսնուի Տիգրանի առաջ Արշակու-
նեաց տիրապետութիւն մը երևակայել Հայաստանի վը-
րայ և այդ Արշակունիներու դրամահատութեան իրաւունք
վերագրել. և այն՝ թուականով դրամներ, ուր այդ ժա-
մանակ և ոչ իսկ Պարթևաստանի Արշակունիները տ-
վոր էին թուական գործածել իրենց դրամոց վրայ: Ար-
շակունեաց կանոնի տիրապետութեան մը վստահել վը-
կայութիւնները կը պահին: Ընդհակառակը Ստրաբոն
16, 1, 19 բոլորովին յառակ կերպով կ'ըսէ թէ Տիգրա-
նէն առաջ Պարթևները — որ է Արշակունիները — հը-
րէք չկրցան Հայաստանի տիրել, իսկ Տիգրան ինչպէս
Պարթևները խնարհեցուց արցին ծանօթ է: Դժանապէս
Յուստինոս 42, 2. 4 կը յիշէ այդ ժամանակուան մէջ
ճայ թագաւոր մը, որ Արշակունեաց դէմ կոռուած է:

րենց զագաթնակետը պիտի հասնին: Օգոստոս առ ժամս իր արարածները իբր օրինաւոր թագապահանջներ առաջ կը քշէ, որոնցմէ բնականաբար գոհ չէին կրնար

ճախ տարբերութիւնը Հարաւային և Հիւսիսային բարբառներուն մէջ, բաւական է յիշել որ սիրտ բառին համար հարաւայինը ունի *dyi* ձեւը, իսկ Հիւսիսայինը *zyrd*. Արդ Մէլլէի յօդուածին նպատակն է ցուցնել թէ «Հայաստանի մէջ գործուած ազդեցութիւնը պարթեւական ըլլալով, Հիւսիսային ձեւի տակ է որ բառերը յերեւան կու գան, և փոխառեալ բառերու առանձնայատկութիւնները այն ատեն հիանալի կը մեկնուին: Հիւսիսային մանրեցան պահուածքնի զլիաւոր ձայնարանական նկարագրականներէն ամէնքն ալ կը գտնուին հայերէնի իրաներէնէ հին փոխառութեանց մէջ»:



Երատոյի համարուած գոհար մը (թիւ 5)

մնալ Ազգայնականներու կուսակցութիւնը արդեօք գո՞վ կ'ուզէին ասոնց յայտնի չէ: Արդէն ինքնին կը հասկցուի որ Պարթևները Արշակունի մը կ'ուզէին զնեւ հոն:

Հ. Յ. ԱՍՏՈՒՐԵԱՆ

Մէլլէ օրինակներով իր կարծիքը կը հաստատէ: Քննութեան ատած բառերուն մէջ ուշադրութեան արժանի են ճնորն և նանդես բառերը (էջ 5), որոնք իրենց համապատասխանը դեռ միայն Հիւսիսային բարբառի մէջ ունին: Լեզուաբան հայագէտը կը համարի դարձեալ (էջ 7), թէ քանի մը յունարէն բառեր պարսկերէնի հիւսիսային բարբառի միջոցաւ ու ձևովք փոխառուած ըլլայ հայերէնի մէջ, ինչ որ կը մտենայ ասորերէնի:

Հ. Ն. ԱՆՈՒՐ

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Sur les Mots Iraniens empruntés par l'arménien par M. A. Meillet.

Frédéric Macler, La Chaire d'Arménien à l'école spéciale des langues orientales vivantes, Paris, 1912

Յօդուածի մը մէջ, հրատարակուած Պարիզու լեզուաբանական ընկերութեան յիշատակներուն մէջ Պ. Մէլլէ, կը խօսի իրաներէնէ հայերէնի մէջ փոխառեալ բառերուն վրայ: Որբացեալն Հիւրշմանի *Armenische Grammatik* աշխատութենէն վերջ, մարդ կը կարծէր որ այլ ևս անհրաժեշտ չէր այս մասին բան մը ըսել: Բայց Հիւրշման իր պարսկական ուսումնասիրութիւնները հրատարակած ատեն, դեռ միջոցները անբաւական էին լաւ որոշելու համար Պարսկաստանի Հարաւ-Արեւմտեան, Կեդրոնի և Հիւսիսային բարբառները: Յունեցնելու համար թէ ինչ աստիճան է յա-

Պր. Մաքլէր՝ արեւելեան կենդանի լեզուաց դպրոցին մէջ իբր ուսուցչապետ զբաւելով հայերէնի աթոռը, ազնիւ մասնութիւնն ունեցել է իր դասախօսութեանց սկիզբը նոյն աթոռին և իր նախընթացներուն պատմութիւնը ընել, ինչպէս պիտի ընէր նոր ընտրուած ակադեմական մը:

Մաքլէր յետ համառօտ՝ բայց ամբողջական պատմութիւնն ընելու հայերէնի աթոռին՝ զոր կը ստեղծէր վերջնականապէս Նապոլէոնի հրովարտակ մը 1812, և ուր առաջին անգամ կը դասախօսէր հայագիտ Ծահան Զրպետ, (էջ 6-8), կ'անց-